

## Ս. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

### Ա. ՄԱՍՈՒԹՅԱՅ ԼՈՒՐԵՐ

\* Հոկտ. 30 կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն Հայքական Գողգոթայի վերնամատուռին մէջ: — Տ. Հրազդան արելայ դարձաւ թեթեկէմի ժամանակութենէ, իր տեղը դնաց Տ. Կորիւն արեղայ, իսկ Տ. Հրազդան արեղայ Հանականեցաւ ատենազպիր հայերէն թշրիպակութեանց:

\* Հոյեմ. 6 նըր. — Հանդիսապետութեամբ լուսարապետ Տ. Մինոր Արքակը, ի Տրեկոյեան կատարեցաւ հրազդափառվ թափօր ի Ս. Յարութիւն Գրիւն խօսի տօնիք առթիւ: Վրականաւորի պաշտամանը քրեզա հայապատկան Ա. Լուսաւորը է կեղեցեց մէջ, որ թէև նորոգութեան մէջ էր բայց իրաւական տեսակէտ նահրամէտ նկատեցաւ ժամերութիւն կատարել հոն:

\* Հոյեմ. 6 կիր. — Գրիւն խաչի տօնը ըստ ովորութեան կատարեցաւ Ս. Յարութեան ծանարին մէջ՝ Պատարազէն ետք՝ Քրիստոսի գեղեզմանին շարք եռազգարձ թափօր կատարեցաւ: աւանդական մնածանդէն շուշով: Լուսարապետ Միրզանը կենաց փայտը ի ձեռին ամպումակին ներքեն կը նախագակը հանդիսութեանց: — Ի Ս. Հրեշտակապետ պատարազեց և քարոզեց Տ. Նելլի կիր. ըստ խաչի խորարդը ըշափակէ աշախին է քրիստոնէական կեանքի արժէքներուն: Հասկաւութ համար կեանքի արժէքը պետք է խաչի բարձունքէն դիտել կեանքը այսինքն ինքնուրին չափանիշով չափել կեանք: Երեխնն կը կորացնենք այս չափը, թաղենով զայն մեր կերքերուն ազրիւսին կամ մեր հաւատքի մշակն մէջ: Գրիւն խաչը առինք է որ մնենք փնտանք ժամկութեանց:

\* Հոյեմ. 13 կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց տաճարին մէջ, ուր քարոզեց Տ. Արթուր վրդ.՝ և նա զցաւ մեր երարձ ընարանով: Ժանրանալով Քրիստոսի հրազդործ բժշկութեաներուն քայլ ցոյց տուաւ թէ կաչըք քրիստոնէական կոսնին զարդն է լոկ: Կրօտք մը որ տուաւ և քարձ բարյականութ բայց պշառաւ հրաշենքներէն ունին կը կորանցնէ իր կենաւունակութենէն: չշշուեց թէ քրիստոնէութիւնը իր հիմազրի օքբէն ի վեր մարզոց բարյական: Փիկիբական և հոգեկան առողջութեան համար լարաց է իր կորպու ու ուժք:

\* Հոյեմ. 16 դշ.՝ Ամսուան 16 թուակիր պաշտօնագոռ Chief Secretary կը հազրէք Ամսն. Ս. Հօր թէ Բարձր Գոփիսը Հրանանած է իրեն՝ հաղորդութ թէ Սեծին Բրիտանիայ վեհ: Թագավորին զիւն առաջական գործութեանը պաշտօնաց է որ յայտնէ վեհ: Թագավորին չնորհակալութիւնը՝ ի մասին նորին Աննանապատութեան տարւոյ Հոկտ. 1 իր թաւականը չնորհական հետազրի ուղղեալ առ նախարարապետի Անդիսի: — Հիւանդանոց փոխարքուեցաւ Տ. Վրանչէն վրդ:

\* Հոյեմ. 19 ըր. — Ս. Հրեշտակապետաց տօնին նախորդ օրը նախանձակ կատարեցաւ ի Ս. Հրեշտակապետաց էկեղեցին, իսկ այսօր հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ անդ:

\* Հոյեմ. 20 կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն Հայկական Գողգոթայի վերնամատուռին մէջ: իսկ ի Ս. Հրեշտակապետ պատարագեց և քարոզեց նոյն վանքին տեսուչ Տ. Վահան վրդ: Հին և նոր Կտակարաններին վկասութիւններով հաստատուեց հրեշտականներով գոյութիւնը և թուեց անոնց ինչ առթիւթեարով: մարդոց երեխնալը, ապա պատամանը ըստ հիւանդանի պատարագը սոյն սրբազյալին սկիզբէն մինչև Գրիգոր Եղիշարդիր որ եղան է վերըն նորոգուղը և բարզացը նոյն վանքին:

\* Հոյեմ. 27 կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, ուր քարոզեց Տ. Կիւրեղ մեծութեան գալափառին վրայ: ցոյց տուաւթէ անիմին խոստացուած է նոդով մանուկներուն: այսինքն անկեղծ, բարի, հաւատարիմ, սաղաքարիմ սաղաքարիմ հոգիներուն: մեծութեան հաննելու միջոցը ցոյց տուաւթէ որ է խոնարին, յորդորոց ժողովուրոցը ըլոր սրով և հոգիով մասնակներ, ապօրելու համար խաղաղ այս կեանքին մէջ, եւ ժամանակուուր խախտեական կեանքը:

— Ի Ս. Հրեշտակապետ պատարագեց և քարոզեց Տ. Մինոր վրդ., որտես Աւետարանի խորհուրդն ներիշչուած ըստ թէ տուագեալներու մեծութեան վագագիլի անձամանէկ և անդուրուր խորուր մըն էր: Ծխուս աննաց այդ փափաքն ըստ բարյական զամ մը հանեց, ցոյց տալով թէ բարձրացումը երաշշառարուած է անձին խոնարհեցումը, և այդ խոնարհեցումը կը հայանայ սիրոյ փոխազարձ հասկացողութեան մէջ:

### S. ՅՈՎԼ. ՎՐԴ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ

1887 - ♫ 1938

Հոյեմ. 18ին, Ուրբաթ երեկոյ ժամը 7.20 անցած իր յաւիտեանական հանդիսուուր մտաւ Տ. Յովհաննէս վրդ. որ վեց տարիներէ ի վեր իրը հրանդ զարգած էր Ո. Մթոուր կրօսնական և մարտական գործերէն, նեանծ է 1887ին ի կուրին, նախանական կրծութեանը ստացած է տեղւոյն Ս. Թօրոս եկեղեցումը: 1895ին մտաւ է կուրինի Ամերիկա սուրբանոցը: 1900-4 յանահամած է կիւրինի Հայ Լուսաւորչականաց վարժարանը: 1906ին ուսուցիչ Ս. Թօրոս թազի եկեղեցին մէջ: 1908-10 գրագործ ետքանակ է Սերամանի պատուական մը համացած է Արմաւ. 1911ին երաւառակէտ եկեղեց է իրեն ուսանող ժամանակ վաժ. կաթ. ի. 1918ին սարկաւադ և 1922ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1923ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ. 1924ին երաւառակէտ եկեղեց է իրեն ուսանող ժամանակ վաժ. կաթ. ի. 1928-10 գրագործ ետքանակ է Սերամանի պատուական մէջ, ժամանակ մը համացած է Արմաւ. 1931ին երաւառակէտ եկեղեց է իրեն ուսանող ժամանակ վաժ. կաթ. ի. 1938ին սարկաւադ և 1942ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1923ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ. 1931ին երաւառակէտ եկեղեց է իրեն ուսանող ժամանակ վաժ. կաթ. ի. 1942ին սարկաւադ և 1946ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1942ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ. 1946ին սարկաւադ և 1950ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1950ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ. 1950ին սարկաւադ և 1954ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1954ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ. 1954ին սարկաւադ և 1958ին կուսակրօն քահանայ ձեռնարդուած է: 1958ին կը կարգուի տեսուն Ս. Հըրեշտակապետաց վանքին, ուր կը ժամանակ առ մասցած է Արմաւ.